

լան ասոնք . նոյնպէս հոգ ընէ պարարտ ու աւազոտ հողերուն վրայ : Հողախառն պարարտութիւնները , և թափթրփած տերեւները մէկտեղ ժողովէ . ձիու՝ կովու և ոչխարի աղբերն ալ զատ զատ դնէ որ ուղած ատենը կարենայ գործածել :

Հոտաւէտ ու ծաղիկ ունեցող բոյսերը հանէ , ուրիշ տեղ տնկէ . յասմիկին՝ մատղաշ ձիւղերը գետինը պառկեցընէ ու վրանին հողով ծածկէ որ արմատ տան ու տարիէ մը վերջը ան թաղած տեղէն կտրելով զատ տունկ ձեւանան : — Ըս ամսուս վերջերը ամբողջ ծաղկներուն հունտերը ցանելու է . բայց ինչուան ապրիլին վերջերը պէտք է տաք պահել , քնկէ ետքը շուք տեղ մը դնել որ աղէկ առաջ գան : Յակինթները՝ երբ որ կրծաղկին՝ պէտք է շուք տեղ մը դնել , որպէս զի արևը վրանին զարնելով գոյներնին լծափի : Ամաց կամաց ձմերոցներու մէջ եղած բոյսերն ալ դուրս հանելու է : Կաղիկ տընկած տեղուանքին ու պարտէզի ճամբաներուն վրայ բուսած անպիտան բոյսերը հանելու է : Արդն ու յասմիկը յօտելու , և չորցած ձիւղերը կտրելու է : Յակինթներուն սոխերը հանելու , բաժնելու , և ետքը նորէն տնկելու է . նաև ան սոխերն ալ որ աշնան հաներ ես : Թիւ որ ջուր տալ հարկ է , պէտք չէ խընայել , մանաւանդ աս ատենս , որ բուն ծլելու ատեննին ըլլալով՝ բոյսերը աւելի շատ հիւթ կրծծեն գետնէն , որպէս զի տերեւներն ու ծաղիկները հասունանն ու բացուին :



ԱՌՈՂՁՈՒԹԻՒՆ

Տարէն ու պաղէն զգոշանալու վրայ :

ԱՌՈՂՁՈՒԹԵԱՆ վրայ ինչ կանոն որ կարգայ մէկը աս օրագրիս մէջ , հարկ

1 Եսեֆ : 2 Զի-ճոյի-լ :

չէ որ իր վրայ առնէ . որովհետև շատ մարդ կայ , մանաւանդ արևելք , որ հասարակ մարդկանց փնասակար երևցած կերակուրը՝ հագուստը՝ օգը՝ դեղը և ասոնց նման բաները , իրենց խիստ օգտակար են կամ օգտակար կերևնան : Ա՛ր հոս գրածները աւելի տկար կամ միջակ առողջութիւն ունեցողներուն համար է , որ հմուտ ու փորձ բժիշկներու գրուածքներէն ու կարծիքներէն քաղած ենք :

Ա . Ենչ և իցէ ժամանակ՝ բաց պատահանով պէտք չէ քնանալ : Ա՛ր դրս աւելի դիւրաւ հարբուխ կրլայ գիշեր ատեն՝ քան թէ ցորեկը . չէ թէ միայն անոր համար որ գիշերուան օդը պաղ է , հապա նաև անոր համար որ քունի մէջ մարդուս կենդանական զօրութիւնը կրպակսի . ուստի ան դամները բաւական ոյժ չեն ունենար որ տկարացրնող բաներու կարենան դիմանալ : Ենչպէս կրփնասուի մարդ թէ որ քնանալու ատեն մարմնոյն մէկ մասը բաց մնայ ու պաղի , թէպէտ և ամբողջ մարմինը ծածկուած ըլլայ ու տաք մնայ . վս զի մարմնոյն մէկ մասը միայն քիչ ոյժ ունի ցուրտի դիմանալու : Ըսոր համար ալ է որ մարդ բաց տեղ աւելի դժուար հարբուխ կրլայ , քան թէ տաք տեղ մը նստած , ուր առանց իրեն իմանալուն թեթեւ քամի մը բանի :

Բ . Ը ատ փնասակար բան է տաքէն յանկարծ պաղը անցնիլը , մանաւանդ անոնց որ աս բանիս չեն վարժած : Ա՛սն զի սաստիկ պաղը տաքցած մարմնոյն զարնելով՝ անոր վրայի ծակտիքը կը գոցէ , ու արտաշնչութիւնը կարգիլէ . աս արտաշնչութիւնը չկարենալով դուրս ելլել , մարդուս ներքին գործարանքները կրմտնէ , ու տաքութիւն՝ ջղացաւութիւն և ուրիշ փնասակար ցաւեր կրպատճառէ :

Գ . Երտնելէն ետև մարդ պէտք չէ որ հագուստ հանէ ու հովի մէջ կենայ , և ոչ հագուստը մարմնոյն վրայ չորցընէ . ապա թէ ոչ , շատ դիւրաւ հարբուխ , կուրծքի ցաւ ,

յօդացաւութիւն՝, և այսպիսի հիւանդութիւններ կուենայ :

Դ . Երբոր մէկը շատ տաքցած է , պէտք չէ բաց դրան կամ պատուհանի առջև կենայ , կամ շուքի մէջ գետնի ու խոտի վրայ քնանայ . ևս առաւել պաղ ջուր պիտի չխմէ :

Ե . Թի որ մէկը շատ տաքցած է ու չուզեր փնասուիլ , պէտք է շուտով շապիկը փոխէ , ու քիչ մը զուտ գինի խմէ , կամ պզտի գաւաթով մը օգի : Ետով մարմնոյն երեսը քիչ մը կամրնայ , ու քրտինքը կանցնի՝ առանց արտաշնչութիւնը արգելուելու :

Զ . Հիւանդին բնակարանը պէտք չէ շատ տաք պահել . վասն զի անով շատ տեսակ հիւանդութիւններ աւելի կը ծանրանան , ինչպէս ջերմի տեսակները : Եւ լաւ է որ քիչ մը զով ըլլայ՝ քան թէ սաստիկ տաք . միայն թէ հիւանդին ծանրութեանը համեմատ՝ նայելու է որ օդն ալ յարմար ու բարեխառն ըլլայ :

Է . Զմեռը նայելու է որ բնակարանին տաքութիւնը խիստ սաստիկ չըլլայ . չէ նէ տաք խուցի մէջ երկայն ատեն կեցողը կրտկարանայ և ուժէ կիյնայ . անկէ զատ՝ դրսի պաղութիւնն ալ աւելի դիւրաւ կը զգայ , անով հարբուխ և ուրիշ հիւանդութիւններ կը ստանայ : Եւ ասն զի սաստիկ տաք բնակարանի մէջ մարդուս մարմնոյն երեսի ծակտիքը սովորականէն աւելի բացուելով՝ սաստիկ արտաշնչութիւն կընեն . աս տաքութեանէն պաղ օդին մէջ մտնելուն պէս արտաշնչութիւնը կը պակսի , ու շատ փնասներ առաջ կուգան : Եւստի միշտ լաւ է զով բարեխառնութիւնը , որով մարդ առողջ , աշխոյժ ու զօրաւոր կը մնայ :

Ը . Եւ որ վառարանի՝ չէ սորված՝ պէտք չէ որ շատ տաքցընէ , չէ նէ տան մէջի օդը սաստիկ տաքնալով ու չորնալով՝ այլևայլ հիւանդութիւններու

պատճառ կրնայ ըլլալ : Եւնկէ շատ աւելի փնասակար է հասարակ կրակարանը՝, մանաւանդ երբոր կրակը ածուխէ շինած է , կամ թէ ինչպէս որ պէտք է՝ հասած չէ . ասկէ շատ տեսակ հիւանդութիւններ առաջ կուգան , մանաւանդ գլխու ցաւ , կուրծքի ցաւ , շնչարգելութիւն , և այլն :

Թ . Երբոր մարդուս մարմինը կը տկարացընէ . բայց այնչափ փնաս չընէր երիտասարդներուն , ամուր կազմուածք ունեցողներուն , և անոնց որ միշտ շարժմունքի մէջ են . իսկ անոնք որ տկար կազմուածք ունին , կամ հիւանդութենէ նոր ելած են , կամ ջղացաւութիւն ունին , կամ թէ տարիքնին առած են , շուտ կը փնասուին ցրտէն . ուստի այսպիսիները պէտք է որ շատ զգուշանան :

Ժ . Երբոր մարդուս աւելի պարապ կեցած ատենը կը փնասէ , քան թէ գործքի մը հետ եղած ժամանակը : Եւ խատուութեամբ ու շարժմունք ընելով՝ մարդ իր մարմնոյն ուժը կենդանի կը պահէ . անոր համար՝ սաստիկ ցրտի ատեն երբոր մէկուն քունը գայ , պէտք է ամէն ջանք ընէ որ քունը փախցընէ , ու անդադար շարժմունք ընէ . չէ նէ խիստ դիւրաւ կը սառի ու նաև կը մեռնի :

ԺԱ . Երբոր մէկուն ոտքը կամ ձեռքը պաղէն առնուի , կամ խիստ մսած ըլլայ , պէտք չէ որ ներս մտնելուն պէս կրակին ցուցընէ , հապասպասէ որ պաղութիւնը քիչ մը ինքիբեն անցնի . չէ նէ ձմեռնակ կը ըլլայ :

ԺԲ . Երակրէն ետքը պէտք չէ հովի մէջ կենալ , ապա թէ ոչ՝ մարսողութիւնը կարգելուի , ջղացաւութիւն կուենայ , ու խոստուկ՝ կուգայ վրան :

ԺԳ . Գարնան սկիզբը պէտք չէ ըստէպ կամ երկայն ատեն արևուն մէջ կենալ , որ շատ փնասակար է ու սաստիկ գլխու ցաւ և ուրիշ տեսակ տեսակ հիւանդութիւններ կը պատճառ

1 Վէճա :

2 Սօցա :

1 Մանկալ :

2 Սանճլ :

ուէ : Լէլի անոնք կրճնասուին ասկէ որ տկար են բնութեամբ ու չեն վարժած , կամ նստողական կեանք ունին :

ժԴ . Լնոնք որ ձմեռը քաղքի մէջ կրկենան ու ցրտէն կրզգուշանան , և գարնան գեղ կերթան , պէտք է նային որ իրիկուան ու առտուան ցրտութենէն զգուշանան . չէ նէ շուտով հարբուիս , կոկորդի ցաւ , և ուրիշ հիւանդութիւններ կուենան :


ժԵ . Լմառուան տաքութիւնը մաղձային հիւանդութիւններ ու փտտած ջերմեր կրպատճաուէ . ուստի մտեղէն շատ ուտելէն զգուշանալու է . աւելի աղէկ է կանանչեղէն ու հասուն պրտուղներ ուտել , երբեմն երբեմն լուացուիլ , ու թթու ըմպելիք խմել :

ժԶ . Լնասակար բան է երկայնատեն բաց գլխով արևուն մէջ կենա-

լը , մանաւանդ անոնց որ չեն վարժած . ասկէ սաստիկ գլխու ցաւ , կարմրուկ ' , մտաթափութիւն , ու ինչուան մահ ալ կրպատճաուի , որ շատ անգամ օդի զարնուածք կրսուի :

ժԷ . Լոյսն ալ օդին բարեխառնութեանը պէս մեծ ազդեցութիւն ունի մեր առողջութեան վրայ : Լոյսին որ և իցէ կենդանական մարմնոց վրայ ունեցած օգուտը իմանալու համար՝ բաւական է որ մէկը դիտէ փակարանի մէջ կամ գոց տեղուանք դրուած բոյսերը . կրտեսնէ որ մոլթ տեղ բոյսերը տկար , տժգոյն , անհամ , անհոտ կրլան . ասանկ ալ մարդիկ երբոր մոլթի մէջ բնակին՝ կրլան դեղնած , տկար , ուժաթափ ու հիւանդոտ :

ԱՌՒԵՍ



Շոգեկառ :

Լը դարուս սկիզբէն ՚ի վեր շատ անգամ ձեռք զարկին շոգեկառք գործածելու հասարակ գետնի վրայ . առջի բերան չյաջողեցաւ : Լտեն անցաւ , փորձեցին երկրթէ ճամբու վրայ ալ . բայց տեղ տեղ խիստ արագ երթա-

լուն համար՝ հարկ կրլար ճամբուն վրայ դրուած երկաթներուն հետ կառքին անիւները սխմելու , որով կրճնասուէին գետինը դրուած երկրթէ

1 Եւսանճէ :